



ՀԱՅԿ

Հ Ա Ն Դ Ե Ս

40 Փ Ա Ր Ա

Ա Ա Գ Ա Յ Ի Ն Ե Ն Բ Ա Ղ Ա Բ Ա Կ Ա Ն

Փ Ա Ր Ա 40

ԾԱՂԻԿ շարքը երկու անգամ կը հրատարակուի Չորեքշաբթի եւ Շաբաթ օրերն: — Տարեկան բաժանորդագրութեան գինն է 100 դրո արծար: — Վեցամսեայն 50. — Գաւառաց համար 115 դրո: — Վեցամսեայ 60. — Ծանուցման տողը 5 դրչ:

Որ եւ է նամակ կամ գրութիւն պէտք է ուղղել: Առ Արսեմաշէր եւ Տնօրէն Անտոն Սախաեան, Էսկի Զապրիյ: ճատտէսի Նշան Լ.Ֆ. Պէրպիթեանի Տպարանն: Խմբագրութեան յանձնուած գրութիւնք ետ չեն տրուիր:

ԹԻՒ 256 Գ . Տ Ա Ր Ի

1889

ՀՈԿՏԵՄԲԵՐ 14 ՇԱԲ Ա.Թ.

ԶԵԿՈՅՑ

Ինչպէս կը յիշեն ազնիւ ընթերցողք, ասկէ առաջ խոստացեր էինք թերթս աւելի ճոխ և հաճելի ընծայել՝ բարեփոխեալ պայմաններով. այն է, օգտակար, հրահանգիչ և շահագրգիռ նիւթերով:

Մեր այս խոստում որպէս կ'երեւայ ամէս մ'իվեր. սկսուած է մասամբ ի գործ դրուիլ և որ տակաւին ի գործ պիտի դրուի, որուն համար թէ մեր և թէ Խմբագրութեան կողմէ ո՛ր և է ջանք, աշխատութիւն և զոհողութիւն պիտի չինայուի ամեն կարգի ընթերցողները գոհ ընելու:

Այս վերջին օրեր թերթիս վայելած ընդունելութիւնն և քաջակերութիւնը պարտք դրած են մեր վրայ թերթիս ծաւալն ընդարձակել, զոր ընդ հուպ պիտի կատարենք, որովայլ եւս սովորականէն աւելի նիւթ պիտի պարունակէ Մաղիկ:

Կը յուսանք թէ մեր այսքան յօժարակամ զօհողութիւնք ընթերցասէր ազգայնոց համակրութիւնն աւելի պիտի շարժեն Մաղիկի վրայ:

Ա. ՕՂԲԱՆԱՆ

Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ Ո Ւ Թ Ի Ն

ԶեկոյցԱզգային տեսութիւն. — Ինքնօրէնութիւն. — Մայր եկեղեցւոյ թաղ. — Մահազոյժ ծաղիկը ային առողջտրանութիւն. — Մարդեայի խնդիր. — Թուաբանական խնդիր մը — Մաղիկ մանրամասնաց. — Ասկէ տնկէ. — Այցելութիւն. — Նորհրատարակութիւն. — Տիկին Բանդալոն (վիպասանութիւն)

Ա Ա Գ Ա Յ Ի Ն Տ Ե Ս Ո Ւ Թ Ի Ն

Դ Ա Ս Տ Ի Ա Ր Ա Կ Ո Ւ Թ Ի Ն Ա Ղ Զ Կ Ա Ն Ց

Բ.

Մեր նախորդ յօդուածի մէջ կ'ինքնակատեցինք իբր մայր և իբր տանտիկին:

Քննենք այժմ թէ ինչ է կ'ինն հանդէպ ամուսնոյ:

Կ'ինն յոյժ բարի և անբաժան ընկեր է իւր ամուսնոյն. նորա ցաւոցը ցաւակից, վշտացն՝ վշտակից, տրտմութեանն հազորդ. ուրախութեանը մասնակից, աշխատութեան բաժանորդ և երջանկութեան բաղդակից, զի երկուքեան մի մարմին են, ուստի պարտին լինել և մի սիրտ, մի հոգի:

Երբ այրն արտասուէ, կ'ինն պէտք չէ բերկրի, այլ սրբէ նորա արտասուքըն, սփոփէ զայն, և ոչ թէ դառնա-

ցնէ զայն ի վիշտս. երբ այրն տրտմի, կ'ինն պէտք չէ լինի անտարբեր և անկարեկիր, այլ պարտի մխիթարել. երբ այրն չէ ի յաջողութեան, կ'ինն պէտք չէ լքանէ զայն և կշտամբէ, այլ քաջալերէ զայն և անձկութեան օրերու մէջ օգնէ նմա կարեկցաբար, զի առն դըժբաղդութիւն կամ երջանկութիւն մի անգամայն կ'նոյժ դժբաղդութիւնը կամ երջանկութիւնն է:

Եւ երբ կ'ինն այսպէս չ'իներանայ իւր ամուսնական պարտոց մէջ, լինի հաւատարիմ ընկեր իւր ամուսնոյն, գորովանօք խնամէ նրա, կարեկից լինի նմա և մխիթարաւք, եթէ այրն շահի օրական 20 դրուչ, տան տնտեսութիւնը վարէ այնպէս որ իբր թէ վաստակէր օրը 30 դրուչ, իւր վիճակ յարմարցնէ ամուսնոյն վիճակին, այսինքն, պարզ արհեստաւորի կամ մանրավաճառի կ'ինն սեղանաւորի կամ վաճառականի կ'նոյժ չուզէ հաւասարիլ պերճանօք կամ արդուզարդով՝ որ իր տան կործանուած կը բերէ և վատուոյ օրհնութիւնը կը հեռացնէ, և երբ լինի պարզասէր, գոհ իր կացութենէն, նուիրէ իւր սիրտն առ իւր ամուսին և յաղօթս իւր հայրէ վասն նորա յաջողութիւն. մի այսպիսի կ'ին իւր տանը օրհնութիւն է:

Կինն ահա այսպիսի յատկութեամբ օժտեալ պարտի լինել հանդէպ ամուսնոյն:

Ձայս կը պահանջեն օրէնք Աստուածային պայմանք և ընկերային:

Արդ, կինն երբ լինի պարտաճանաչ, հսկէ իւր ամուսնոյն վրայ իբր պահապան հրեշտակ, իր վրայ յանկուցանէ ամուսնոյն սէրը, յարգանքն և մտադրութիւնը, յայնժամ այրն լինի անձնուէր առ իւր կին, սիրտը բաբախէ նորա համար, իւր բովանդակ մըտածութեան առարկան կը լինի նորա երջանկութիւնը, չխորհիր ոչ այլ ինչ, բայց միայն իւր կին, զոր պաշտելու չափ սիրէ:

Այս բան շատ պարզ է և բնական, որովհետեւ կինն իւր հաճելի, քաղցր, և շնորհալի վարմունքով, իւր գրաւիչ լեզուաւ և փափուկ խնամածութեամբ կարող է գրաւել իւր ամուսնոյն սէրն ու սիրտը, նմա յարգանք ներշնչել, սատանն հրեշտակ, չարն ի բարի, խստմբերն քաղցրահամբոյր, մոլին յառաքինի, շռայլն խնայող և ծոյն աշխատասէր դարձնել, ամօքել և ի մի բան բարոյապէս տիրել նորա սրտին, որովհետեւ կինն իւր հրապոյններովը ամենազօր է. նորա մի շնորհալի շարժուածք, քաղցր ժպիտ, աղու նայուածք, համբերատար ոգի, բոլորանուէր գորով, անբիծ և անեղծ սիրոյ արտայայտութիւն, բարոյական կորով և նազելաչուք քալուած շատ աւելի պերճախօս են քան վ. Հիւկոյի, Լամարթինի և նմանեաց ամբողջ հատորները:

Կինն եթէ ստանայ ճշմարիտ բարոյական դաստիարակութիւն, կը լինի իւր տան օրհնութիւն և խաղաղութեան ու երջանկութեան հրեշտակ իսկ, հակառակ պարագայի մէջ, այսինքն, ի մատաղ տիոց երբ վարժուի գոհացնել միայն իւր կամք, իւր քոյր մտածութեան առանցքը դառնայ պերճանաց, արդուզարդի և արտաքին գեղեցկութեան վրայ, բայց սիրտն և հոգին լինի դատարկ և զուրկ բարոյական առաւելութիւններէ, բոլորովին անգիտակ կնոջ պարտականութեանց, մայրական կրթութեան և առտնին տընտեսութեան, մէկ իօսքով՝ հակառակ իւր արտաքին գեղոյն՝ սիրտը, կամքը, հոգին, վարք, բարք և զգացմունք

լինին յոյժ տգեղ, մի այնպիսի կին իւր տան կործանարար սատանը կը դառնայ:

Այսպէս ուրեմն, կին մը կարող է լինիլ հրեշտակ կամ սատան:

Այլ որովհետեւ օրինակն աւելի ազգեցիկ է և յոյժ պերճախօս, կուզենք ի մէջ բերել առաջնոյն և եթէ երկրորդին համար ապացոյցներ՝ քաղելով բուն իսկ տեղական կեանքի պատկերներէ:

Մեր յաջորդ Ազգային Տեսութիւն պիտի ներկայէ այդ օրինակներ

Ի Ն Ք Ն Օ Գ Ն Ո Ի Թ Ի Ի Ն

Ինքնօգնութեան գաղափարն՝ որ Անգղիացոց յոյժ սիրելի մէկ սկզբունքն է. շատ կը փափագինք որ հանրանայ մեր մէջ, ամեն ոք ընդունի զայս իրեն կանոն և սորվի նախ ինք իրեն օգնել, ինչպէս որ կ'ըսէ Փրանսական առածը թէ՛՝ «դուն քեզի օգնէ, որպէս զի Աստուած ալ քեզի օգնէ»:

Շատ գեղեցիկ և շատ օգտակար գաղափար է այս, որ կը մղէ զմարդ բարւոքելու զիւր վիճակ, յառաջ երթալու իր ասպարէզին մէջ և կամ փոխանակ վհատելու՝ յուսահատելու՝ ողբալու՝ տրտնջելու՝ ահաբեկելու՝ և հուսկ ապա մուրայու համար ձեռք երկնցնելու՝ ստրկանալու և իր լեծն ուրանալու՝ գլուխը քտրէ քար և պատէ պատ զարնէ, ջանայ, աշխատի վազէ. յոգնի և վերջապէս՝ եթէ անօթի մնայ իսկ, չյուսահատի, բարոյական կորովը պահէ, չընկճի, դիմադրէ արգելքներու, փորձութեանց ու տառապանաց և աննկուն յարատեւութեամբ տոկայ տմեն բանի, մինչեւ որ իրեն համար քիչ շատ, մեծ կամ փոքր գործ մը, աշխատութիւն մը, արհեստ և կամ առեւտրական ասպարէզ մը ձեռք բերէ, հաստատուի, համբերատար ոգւով յարասելէ, իրեն համար դիրք կամ վիճակ մ'ստեղծէ և ըլլայ իր գործոց զաւակը:

Մեր արդի պատուական վաճառականներ և այլ դիւրակեաց անձինք մեծ մասամբ իրենք իրենց գործոց զաւակն եղած և իրենց անվհատ և աննկուն աշխատութեամբ, բուն ճգամբքն և միօրինակ յարատեւու-

թեամբը շատ խոնարհ վիճակէ բարձրացած մարդիկ են, և այսօր հազիւ կը գտնուին մի քանի ամիրայից զաւակներ՝ որ իրենց հօր և նախահարց փայլն ու համբաւը պահեն:

Այս կարգի մեծատանց թիւն 3-էի հազիւ կը հասնի կամ ոչ. իսկ մնացածներն ամենքն ալ ինքնօգնութեամբ յառաջ եկած, ճոխացած, վարկ և համբաւ ստացած ու վերջապէս՝ իրենց գործոց զաւակն եղած են:

Ըսել չենք ուզեր թէ ամեն ոք պարտի անպատճառ պանքէր կամ վաճառական ըլլալ. այս բան եթէ ոչ անհնար կամ անկարելի, գէթ շատ զժաւար է, բայց մարդ իր գտնուած ասպարէզին, այսինքն. իր գործին մէջ աշխատութեամբ. համբերութեամբ և գործունէութեամբ կրնայ առաջին ըլլալ կամ առաջնակարգ դիրք ստանալ, և մինչեւ իսկ բարձրանալ, բաւական է որ միշտ խորհի իր գործն առաջ տանելու և այս բանի համար պէտք եղած միջոցներն ի գործ դնէ, և հետզհետէ անուն և հռչակ հանէ, այնպէս որ ամեն տեղէ պարտաւորին իրեն դիմել:

Ըսել կուզենք թէ անոնք որ արհեստաւոր են և կամ անոնք որ առեւտրով կ'զբաղին. պարտին ոչ թէ անճարակ անճարակ նստիլ. բերանին հովն բանալ ու սպասել որ որս իյնալու պէս իրենց խանութին յաճախորդ երթայ, այլ պարտին ճարպիկ և հնանագէտ ըլլալ, միշտ նոր նոր բաներ մըտածել և նոր միջոցներ գտնել՝ եթէ արհեստաւոր է՝ ընտիր, մաքուր, վաշելուչ. դիմացկուն և աժան գործ հանելու և տակաւին ուրիշ շատ մը եղանակներով զմարդ հրապուրելու և յաճախորդներ շատցնելու ջանայ:

Ձասոնք ընելն աւաւսիկ ինքնօգնութիւն է. այսինքն, մարդ իր գործոցը զաւակն ըլլալ:

Այս բանի մէջ յաջողելու առաջին պայմանն է ծուլութեան, մեղկութեան, դանդաղութեան և թմրեցուցիչ ամեն բանի հրաժեշտ տալ, միտքը միշտ որթութուն պահել, խորհիլ, միջոցներ գտնել, միջոցներ ստեղծել, փորձերու անյաջողութենէն չվհատիլ, շատ զօրաւոր կամքի տէր ըլլալ, յամառութեան աստիճան հասնելու չափ հաստատամիտ

գտնուելի, շարժիլ, շարժիլ և միշտ շար-  
ժիլ, հաւատալով թէ շարժումը կեանք  
է, թէ դժուարն անհնար ըսել չէ և  
թէ մարդու համար չկայ բան մը որ  
անկարելի ըլլայ:

Մարդիկ եթէ կուզեն յառաջ եր-  
թալ, պարտին աւելցնել իրենց կրօնա-  
կան հաւատոյն վրայ նաեւ լաւաջի-  
մութեան հաւատքը, որոյ հիմն և ըս-  
կզբունքը ինքնօգնութիւնն է:

Ինչպէս որ խոստացեր էինք նա-  
խորդ թուով, այս սիւնակաց մէջ պիտի  
աւելցնենք նաեւ ճիւղ մը որ պարու-  
նակէ ինքնօգնութեամբ յառաջ գա-  
ցողներու համառօտ կենսագրութիւնը  
որ, ինչպէս յայտնի է, թէ շահագրգիռ  
է և թէ ամենուն համար օգտակար:



ՄԱՅՐ-ԵԿԵՂԵԾԻՈՅ ԹԱՂ

հախորդ թուով հրատարակեալ  
«Թաղեցի ոմն» ստորագրութեամբ  
նամակին մէջ սխալ մը սպրդած է, զոր  
կուզենք ուղղել այն է, հասութեամբ  
մէկ երկու կալուածոց վաճառումը  
թէեւ ներկայ առժամանակեայ թաղ-  
խորհրդոյ ձեռքով կատարուած է, սա-  
կայն որոշումը նախորդ հրատարակեալ  
թաղ խորհրդոյ կողմէ տրուած է և  
այս բան յառաջ եկած է կամ նախկին  
թաղ խորհրդոց ոմանց յուր մատա-  
կարարութեան և կամ ուրիշ զանազան  
պատճառներով, որոց վրայ մասնաւոր  
յօդուածներով հետզհետէ պիտի խօ-  
սինք:

Մեր խորին ցաւակցութիւնը կը  
յայտնենք Մանուկեան բարեհամբաւ  
գերդաստանի յարգելի անդամոց վասն  
այնկէ առն կորստեան՝ զոր ըրին յանձին  
Ռուբէն Էֆէնտի Ս. Մանուկեանի:

Հանգուցեալն որ ուշիմ, ազնիւ և  
բարեկիրթ երիտասարդ մ'էր, 3-և տա-  
րիէ հետէ վաճառականութեամբ հառ-  
տատուած էր ի Վառնա, ուր սակա-  
ւորեալ հիւանդութեամբ դժբաղդաբար  
կնքեց իւր մահկանացուն:

ԺՈՂՈՎՐԴԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԻՒՆ

Բ

Գործաւորաց կեանք

Ամէն ցեղի, ամէն հասակի և ամէն  
աստիճանի մարդոց համար կը տարբե-

րին առողջապահական կանոններն:  
Մանկան առողջապահութիւնը ո՛րքան  
տարբեր է երիտասարդին կամ ծե-  
րուհւոյն առողջապահութենէն: Նմա-  
նապէս և Լարոնացոյն կեանքը տար-  
բեր առողջապահիկ կանոնաց ենթար-  
կեալ է յայն Հնդիկին կեանքը: Ամէն  
ուրեք, առողջապահութիւնը իւր միակ  
ձեւովն, իւր միակ երեւոյթովն չը ներ-  
կայանար մեզ. միշտ փոփոխական է,  
առողջապահիկ կանոն մը կրնայ մեզ  
օգտակար եղած լինիլ և այլուր օտար  
ժողովրդոց նոյնն կամ փաստակար և  
կամ անկարեւոր ինչ:

Այս անգամ մեր նպատակն պիտի  
լինի գործաւորաց աշխարհին մէջ մշտ-  
նել և զանազան արուեստներու մէջ  
փնտռել առողջապահական այն օրէնք-  
ներն որոց գոյութիւնն միշտ օգտա-  
կար է մարդկային ընկերութեան:

Ամէն գործաւոր որ կ'աշխատի,  
պէտք ունի հանգստեան, իւր մկանանց  
գործունէութիւնը կզգայ հանգստեան  
կարեւորութիւնը և ամբողջ շաբաթն  
երբ գործենք, աշխատինք, ո՛րքան կը  
հրճուինք և որպիսի քաղցրութիւն մը  
կ'զգանք երբ կիրակի օրը դադարինք  
գործելէ, և այդ հանգիստն անտարա-  
կոյս մկանային և ջղային գրութեանց  
մէջ հաւասարակշռութիւն մը յառաջ  
կը բերէ:

Արուեստներն կը զանազանին ի  
հարկէ իրենց ձեւովն ու պայմաննե-  
րովն. հետեւաբար միեւնոյն առողջա-  
պահիկ կանոններն չը պիտի կրնանք  
երբէք վերագրել ընդհանուր արհես-  
տից:

Արուեստներ կան յորս գործաւորք  
ենթակայ ծայրայեղ ջերմութեան, վը-  
տանդալի պարագայներ, մինչ երբեմն  
կը մնան տաքէն ցուրտ և փոխադարձ  
ցուրտ միջավայրէ մը տաք միջավայր  
իրենց անցած ժամանակ, Ապակեգործք,  
երկաթագործք, հացագործք, մեքե-  
նագործք այս դասակարգին կը պատ-  
կանին որոյ համար զգուշութեան մի-  
ակ միջոցն է օդոյ հոսանքներէ հեռի  
մնալ, ճերմակեղէն փոխել ամէն ան-  
գամ որ մարմինը քրտնած է:

Կան արուեստներ յորս գործաւորք  
ենթակեալ են խոնաւութեան որ յա-  
ռաջ կը բերէ յօդացաւեր և թոքա-  
տապներ, Այս կարգէն են լուցարարք,  
պարտիզպանք, լուղորդք, նաւաստիք,

որոց համար կրնանք խրատելու ք հան-  
դերձներ, մաքրութեան պայմաններ, և  
չափաւոր գործածութիւն ոգելից ըմ-  
պելեաց:

Կան արուեստներ ալ յորս կապարը  
մեծագոյն դերը կը կատարէ և գոր-  
ծաւորք ենթարկեալ են թունաւորման,  
որպէս են հանքագործք, կապարա-  
գործք, նկարիչք, ձուլիչք, գրաշարք,  
դեղագործք, և այլն, որք ամէն օր  
կը շնչեն կապարի փոշի և որոց թո-  
քերուն մէջ ամէն օր կը մտնեն օտար  
մարմիններու մասնիկներ, Այսպիսեաց  
համար լաւագոյն միջոցները կրնան  
նկատուել օդոյ մշտատեւ հոսանքներ,  
գործիներու և կարասեաց մշտատեւ  
մաքրութիւն և կտակէ կամ ֆուրնէ  
չինուած գիւմակներու գործածութիւ-  
նըն:

Եւ այս զանազան արուեստներէն  
վեր կայ այլ արուեստներ որոց վրայ  
խօսիլն երկար է. կը մնայ արուեստա-  
ւորներու դաս մը՝ որոց համար առող-  
ջապահական կանոններն բնաւ գոյու-  
թիւն չունին և որք հակառակ առող-  
ջութեան կը գործեն ու կը շարժին և  
այս պատճառաւ մահուան ամենէն  
աւելի զոհեր կուտան. այդ դժբաղդ  
գործաւորները ճերմակեղէնի գործա-  
բանաց մէջ կը տեսնենք:

(Նարուեակելի)  
Մ. Գ. ՄՕՁԵԱՆ

ՍԱՐԸԵԱՐԻ ԽՆԴԻՐԸ

(Վերջընկեր թուէն)

Հետեւեալը թարգմանութիւնն է  
անցեալները Մանգուլի մէջ հրատա-  
րակեալ յօդուածին, որոյ յիշատակու-  
թիւնն ըրինք մեր գրուածոց մէջ և  
որոյ հրատարակութիւնը կատարեալ  
զաղափար կուտայ լինթերցողաց:

Ահաւասիկ:

ՕրթԱՉԷՆՄԷ ԶԲՕՍԱՎԱՅՐԻ ԵԿԱՄՈՒՏՆ  
ԵՆԵՒՄԱՀԱԼԼԷԻ ԴՊՐՈՑԸ

Ի Սարը-եար Ենեիմահալէ թա-  
ղը մի քանի տարիէ ի վեր հաս-  
տատուած է մի դպրոց, ուր կը յաճա-  
խեն բաւական թուով աշակերտներ,  
բայց ինչեալ թաղին մէջ բնակելով հան-

գերձ բաւական թուով դիւրակեաց ազգայիններ, ցաւալի է տեսնել թէ դպրոցի յատկացեալ մասնաւոր շէնք մը չկայ ազգային, մինչդեռ Յոյնք, որ խոնարհագոյն դասի վերաբերող ժողովուրդ մ'են անդ, ունին մի վայելուչ եկեղեցի և դպրոց:

Որպէս յայտ է, այգային արժանապատուութեան վիրաւորում պատճառող պարագայ մէ', որ վրայ հրաւիրելով, որոց որ անկ է, խորին ուշադրութիւնը՝ կուզենք այս առթիւ յայտնել ինչ ինչ դիտողութիւններ:

Արդի ժամանակիս մէջ, յորում կը վայելենք շնորհիւ մանաւանդ Ն. Կ. Վեհափառութեան թանկագին արտօնութեանը եկեղեցի և դպրոց կառուցանելու և մատակարարելու ազատութիւն, չաշխատիլ և չհիմնել մի եկեղեցի բազմաձայ թաղի մը մէջ՝ որպէս է Սաբրեար և չունենալ անդ ազգային մի սեփական դպրոց, աններելի պակասութիւն է. եթէ չըլլար մի ծանր դատապարտութիւն, զոր հուսկ ապա զգալով, անցեալ տարի ոմանք կը միանան և Օրթա-չէյմէ զբոսավայրը վարձելով՝ նորա հասոյթը կը յատկացնեն դպրոցի: պայմանաւ որ նախապէս գնուի դպրոցի յատկացեալ մասնաւոր մի գետին,

կարծէ որ ի յայտ բերենք զայս կէտ թէ՛ յիշեալ զբոսավայրի Տեարք Մեծ. Մօստիչեան էֆէնտիք երբ իմացան սոյն ազգօգուտ նպատակ՝ իւրեանց հանրածանօթ ազնիւ բնաւորութեամբ և ընդարոյս ազգասիրութեամբ բարեհաճեցան յօժարակամ տարեկան 20-30 ոսկի նուազ գնով վարձու տալ որ հարկաւ հրապարակային շնորհակալութեան արժանի է:

Բայց անցեալ տարի աւելնալով ընկերութեան վարչական ժողովուրդ թիւը, գործին մէջ այս պատճառաւ անկանոնութիւններ տեղի ունեցան, որ ուշադրութեան առնուելով՝ Մօստիչեան էֆէնտիք այս տարի յիշեալ զբոսավայրն ստորագրելոյս անուանը վարձու տուին ի հարկին իւրեանց միջամտելու իրաւունքը վերապահելով, որպէս զի գործին մէջ դարձեալ անկանոնութիւններ չսպրդին և նպատակն իրականանայ:

Հարկ է աւելցնել սակայն թէ տեղացի երեւելիներէն Տէտէ Հիւսէին էֆէնտի փափագ յայտնելով յիշեալ զբոսավայրի զբօսարանն (գաղինօ) ինք

վարձել՝ քանիցս դիմումներ բրաւ, և նկատելով որ Ընկերութեան միջոցաւ զբօսարան մատակարարել և արդիւնաւորելը չարտագրէր ակնկալեալ արդիւնքը, զի փորձով տեսնուեցաւ որ գործնական ուղղութեան հակառակ է, զբօսարանի մատակարարութիւնն յանձնուեցաւ Հիւսէին էֆէնտի, որ, ծախքն ելնելէ յետոյ՝ շահուն 1/4 ինք պիտի ստանայ և մնացեալ 3/4 պիտի յատկանայ դպրոցի համար գնուելիք գետինն:

Յիշատակութեան արժանի է որ մեր մէջէն հարուստ և աղքեցիկ մէկն — որ անունը չենք յայտներ — ի գործ դնելով իւր ազգեցութիւնը՝ յաջողեցաւ նոյն տեղի յաճախորդներէ մաս մը համոզել որպէս զի անդ յաճախելէ դարձին:

Իւր այս արարքին պատճառն ուրիշ բան չէ, բայց եթէ սա որ քիչ ժամանակէն մտադրեալ գետնի գնումը տեղի ունենալով՝ շինութեան գործին կը ձեռնարկուի և, հետեւաբար, ինք ալ այլոց նման մի քանի ոսկի նպաստ տալու որոշ հարկին ներքեւ կը գտնուի:

(Շարունակելի)

**ԹՈՒՂԱԲԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐ ՄԸ**

Հետեւեալն՝ որ Ասիական Թուրքիոյ մէջ ճամբորդող Անգղիացի մը պատմած՝ և է տեղի ունեցած է դրնորոցի մը տուած այցելութեան առթիւ՝ բաւական զուարճութիւն կրնայ պատճառել մեր ընթերցողաց, որ հետաքրքրութեամբ պիտի ընթեռնուն զայս: Ուսանողը թող ջանան լուծել առաջարկուած խնդիրն՝ որ այնքան պարզ չէ՝ որչափ կարծած էին:

Դպրոցին մէջ իբր 200 աղջկունք կուսանէին կարգալ և գրել. — չքնաղ կատարելութիւնք Արեւելեան տիկնանց համար —: Տղայք կ'ուսանէին նաև թուաբանութիւն իբր յաւելուած այն ուսմանց՝ որ պատշաճ կը համարուի աղջկանց համար:

Ճանապարհորդը զինուորական մ'էր և դպրոցին մէջ ունեցած փորձառութիւնը զուարճալի է: — Ահաւասիկ:

«— Եթէ կը հաճիք, հարցում մ'ըրէք տղայոց — ըսաւ ինձ քահանայն՝ որ

ընկերացած էր դպրոցն այցելելու:

Արդ՝ եթէ կայ բան մը որմէ մեծապէս կը խորշիմ, այն ալ քննիչ դառնալն է, զի յաճախ տղայք աւելի բան կը գիտնան քան իւրեանց քննիչն. բայց քահանայն ստիպեց, ուստի ջանացի միտք բերել խնդիրներէ մի քանին՝ որ սորված էի իմ վաղեմի դասատուէս: Տառելի խնդիրը. — եթէ մէկ և կէս տառելի մէկ ու կէս բէնսի արժեն, երեք տառելի քանի՛ կարժեն, — շատ դիւրին պիտի ըլլար. ուստի խորհեցայ ուրիշ մը առաջարկել:

— Տղայք ձեզ կսպասեն — ըսաւ քահանայն անհամբերութեամբ:

Խորին լուռութիւն մը տիրեց և առաջարկեցի հետեւեալ խնդիրը:

«Եթէ մարդ մը արտ մը հնձէ երեք օրուան մէջ և ուրիշ մը հնձէ նոյն արտը չորս օրուան մէջ, երկուքը միատեղ աշխատելով քանի՛ օրուան մէջ կրնան հնձել»:

— Եկուր, ըսաւ քահանայն. այդ շատ դիւրին խնդիր մ'է. և թարգմանեց զայն տաճկերէնի:

— Հազիւ կարժէ գործողութեամբ լուծել զայդ ըսաւ դասատուներէն մին, պատասխանն է երեք ու կէս օր:

— Անտարակոյտ երեք ու կէս օր — յարեց քահանայն:

— Ո՛չ, պատասխանեցի:

Ինչ մը ետքը մեկնեցանք դպրոցէն, ո՛չ աշակերտք և ո՛չ դասատուք ստոյգ ըլլալով թէ խնդիրը ինչպէս լուծելու են:

Ազատ շնչել սկսայ երբ դուրս ելայ և օրհնեցի իմ ծերունի դասատուս որ երբեմն այս ծուղակը լարած էր, զի համբաւս իբրեւ խորին մաթէմատիկոս յաւիտեան հաստատուած է նոյն դպրոցական տղայոց մտացը մէջ:

Հրատարական ողջոյնս տալէ յետոյ՝ խնդրեցի գլխաւոր դասատուէն որ մինչեւ դուռը ինձ ընկերացաւ, որպէս զի տղայոց կէս օր արձակուրդ շնորհէ՝ որուն սիրով հաւանեցաւ և տըղայոց լարուցած ուրախութեան աղագակը, թէ երբ այս բարի լուրը իրենց հաղորդուեցաւ, համոզեց զիս թէ, եթէ ոչ դասատուք՝ գէթ աղայք մեծ հաճոյք զգացին այցելութենէս:

\* \* \*

Ծ Ա Ղ Ի Կ Մ Ա Ն Բ Ա Վ Ի Գ Ա Ց

(Քաղաքում)

Մարդ մը իւր բժշկին անցնիլը տեսնելով կը պահուըտի, երբ պատճառը կը հարցնեն՝ «ո՛հ, կը պատասխանէ, շատ ամօթով եմ երկար ատենեք ի վեր զինք յայցելութիւն չկոչելուս համար»:

\*\*\*

Բարեկազմ երիտասարդ մ'ամուսնացած էր նորատի և սիրուն կնոջ մը հետ, զոր կը սիրէր, բայց ինք չէր սիրուէր:

Իրեն համար կըսէին թէ շատ դժբաղդ է:

Երիտասարդն Ո՛ջ պատասխանեց, ես բարեբաղդ եմ, իսկ կինս դժբաղդ է, որովհետեւ ես ունիմ կին մը, զոր կը սիրեմ, մինչդեռ նա կատէ զիւր ամուսին, զոր միշտ առաջի աչաց ունի:

\*\*\*

Թատերգակ հեղինակ մը խիստ անհամ ողբերգութիւն մը պատրաստած էր, որոյ առաջին ներկայացումն ի նպաստ աղքատաց կը տրուէր,

Ձուարճասէր հանդիսական մը տեսնելով որ ծափահարութիւն չլինիր, գոչեց՝ «ազնիւ հանդիսականք, ինպաստ աղքատաց խիղճ ողբերգութիւն մը կը ներկայացուի, օ՛հ, սակաւ ինչ ողորմած լինինք, ծափահարենք»:

\*\*\*

Անգղիացի մը զոր պիտի գլխատէին իւր ընկերոջ հետ, որ կուլար՝ «վատ ըսաւ անոր, դու գլխատման արժանի չես»:

\*\*\*

Մարդ մը որ ամեն բանի մէջ «Լաֆրակայի նմանելու մոլութիւնն ունի, անցեալները արու զաւկի մը հայր ըլլալով հետեւեալ տպագիր տոմար կը զրկէ իւր բարեկամաց»:

«Տէր և տիկին. — Պատիւ ունիմ ծանուցանելու ձեզ թէ՛ երէկ երեկոյ մանչ զաւակ մը ծնայ»:

\*\*\*

Երկայնահասակ մարդ մը կարճահասակ մարդու մը հետ կատակ ընելու ելած էր:

Այս վերջնոյն համբերութիւնն հատնելով գոչեց

Է՛հ, բարեկամ, երկայնահասակ անձինք չորս հինգ յարկ ունեցող տուներու կը նմանին, որոնց վերի յարկը ամենէն գէշ կահաւորեալն է:

\*\*\*

Կը շնորհաւորէին մէկն, որ շոքորթութեան շնորհիւ փայլուն պաշտօն մ'ստանձնած էր, ըսաւ՝

«Ինչ որ ինձ եղած շնորհին յարգը կաւելցնէ, սա է թէ քայլ մ'իսկ չըրի զայն ստանալու համար»:

Ներկայից մին դիտել տուաւ՝

«Ճշմարիտ է, մարդ երբ կը սողոսկի չըբալեր»:



Միւսիւ Գօզմի, տիգաթ էտէյօրմըսըն, թիւնէլ միւշտերիլէրինտէն չօղու հէմ թէմիզ բագ սիւսլիւ ատամլար, օլտուգլարը հալտէ էսկիտի կիպի Գուլէ գափուուու եօգուշունտան էնմէյէ պաշլատլար:

— Էֆէնտիմ, սապահլարը էլլէնէ էլլէնէ վէ ահէստէ եիւրիւմէկ ինսանա Ֆայտա օլտուղու իչին տիր:

— Էյի ամա, ագչամտ կէնէ էօյլէ եարըյօրլար:

— Պէլքի ուֆագլըգլարը պուլուն մատըղը իչին օլմալը:

— Էյի եա, պիր չէրեէկ վերիպ ապօնէ պիլէթի ալսընլար:

— Պէ գարտաչ, ամմա ուղուն էթտին. կալաթա կիպի սարաֆը պօլ եէրտէ ուֆագլըգ եօգ տէրսէ պիր ատամ, աղնամալը քի փարասը եօգ ըմըչ:

\*\*\*

Պու նէ՛ հալ, միւսիւ վիչէն, եու վարլանըյօրսըն. կէնէ պիր ազ զիյատէճէ գաչըրմըչըն,

— Եօգ, գարտաչ, զիյատէ պիր շէյ իչմէտիմ ամա, պիլմէմ նէ օլույօրմ:

— Սագըն իլաֆլը պիր իչկի օլմաւըն:

— Հայըր, էֆէնտիմ, տայիմա քի իչտիիմ մաստիգա տըր:

— Եիւրէին տէ պուլանըյօր:

— Էվէթ:

— Էօյլէ իսէ տանկ օլմուչըն:

Շիտակը խօսելով գէշ մեկնութիւն չէ խմաններու համար:

\*\*\*

Ճոււմաա էրթէսի ագչամըսը պիր թիւճճար մտղազասընտա,

Էֆէնտիմ, չու հիտապը պիլթիթմէյէ

հիմէթ էտէրսինիզ:

— Պու ագչամ փարա եօգ, բազար էրթէսի,

— Պաշ իւստիւնէ. Ֆագաթ հիչ հարճ լըղըմ եօգ, պիր ազ շէյ վէրսէնիզ էյի օլուր:

— Ատամ սէնաէ. պիր ագչամ իչին փարայը նէ՛ եարաճագըն.

— Նէ՛ տէմէք, պէլքի եօլտա կիտէրիքէն պիրինին բապուճունա պաստըմ.

— Էֆէնտիմ, սէնտէ պիրազ տիգաթլը եիւրիւ քի պաշընա գազա կէլմէսին:

\*\*\*

Մամգէլ Լուցիկ, եիւզիւնիւզիւն ըէնկի էրէյի եէրինէ կէլմիչ:

— Ինանըրսըն, գըղգարտաչ, նաթիւրէլ պէն պէօյլէիմ սէվինճ իչինտէ օլուրսամ եիւզիւմիւն ըէնկի աթար քիւլ քէսիլիր. ագսինէ օլարագ տիւչիւնէճէք պիր շէյիմ օլուրսա եիւզլէրիմ գըղարըր:

— Քա պու բէք կէրչիք տիր. տիւչիւնճէտէն շինտիքի մատմագէլլէրին չօղու գըղարըյօրլար:

\*\*\*

Մատմագէլ Թէրէգօն, վիչէնիկ իլէ կէօրիւշիյօրսըն:

— Ա՛խ Սէրէնա, հէր շէյ պիլթտի:

— Քա նէ սէօյլէյօրսուն, պու հաֆթա իչին նիշան վէրէճէք տէտին,

— Բարօլուուուգ պէօյլէ իտի ամա, ապասը գայըլ օլմայօրմըչ:

— Քա նէ՛ թալէհսիզ գըղսըն, կէրչէքտէնէ քիւլլէմէյէ օղրամըչըն:

\*\*\*

Միւսիւ Գօզմի, բէնճիրէտէն իչէրի չէրիլէն մատմագէլի կէ օրտիւն.

— Հայըր, հանկը բէնճիրէտէն,

— Քէօչէ պաշընտաքի էվին օրթա բէնճիրէտինաէ իտի, Ֆագաթ բարօլ տէօնէօր կիւզէլ շէյ. թօաֆսըն՝ սէն հիչ բէնճիրէլէրէ պուգմասըն:

— Նէ՛ եարայըմ, էվիէրտէն եօգալը պագըպ սօղրա այաղըմըն պօթիւնինէ պագարսամ. սէինքի կիպի եամասընը կէօրիւր, թափուզ քուշու կիպի քիւսէրիմ.

\*\*\*

Էսմէր վէ գայրֆճա մատամըն պիրի էվիլէքի կիւն եէնի պիր պէպլէմէ ալըր եանընա. սապահլարըն եաթագ օտասընա չաղըրըպ էվի եօգարտան

աչաղա սիւրբութեանի թէնպիսի իթ-  
տիքտէն սօնորա, զայնթ իհիթիմամ իւզ-  
րէ թուալէթինի վերիպ քիլիսէյէ կի-  
տէր. հալ պու քի պէսլէմէ սիւրբիւ-  
մէսինէ մէշղու օլտուղունտան՝ մատա-  
մըն թուալէթի հալինի կէօրէմէզ:

Իրիսէ իթիթամընտա մատամ էվէ  
տէօնէրէք գաբուլու չալար:

Պէսլէմէ տէրհալ գաբուլու աչար  
իսէտէ, հանըմընը թանըյամազ վէ  
քիմի՞ իստէրսինիզ տէյի սօրար:

—Պու նա՞օրը լազըրտը, քէնտի է-  
վիմ տէյիլ մի, պու տա թօաֆ:

Պէսլէմէ հանըմընը սէսինտէն թա-  
նըյարագ՝ էնտ պէնտ օլուպ՝ աֆ է-  
տէրսինիզ, մատամ, տէտի, պիր սաա-  
թըն իչինտէ օ գատար իւտտէ կէլմիշ  
վէ օ գատար կիւզէլլէնմիչինիզ քի  
պիրտէն պիրէ թանըյամատըմ:

### ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ

- Պարե՛ւ Արուսեակ հանըմ:
- Ասծուծու պարին, Թէպէր տու-  
տու, հրամմէ:
- Ինտո՞ր էք, Ախչիննակ, յաղէ՛կ էք,  
ըռի՛նտ էք:
- Փառք տէրոջը, աղէկ էնք:
- Աստուած աղէկ ընէ՛. Պաղտիկ  
աղան ինտո՞ր է:
- Խաթըրդ կը հարցունէ:
- Օխճ ըլլայ, Ակորճանդ վո՛ւր է .
- Չօճուխի՛ս համար կըսես . . .  
հիշ մի՛ հարցուներ, վերն է, պառկեր  
է:
- Ինչո՞ւ հիւանտ է:
- Անկոց առակ պան է չօճուխս:
- Շատո՞նց է հիւքնտութինը:
- Լըման ամիս մընէ քի եաթախն  
է:
- Չօ՞ւրը ինչ է. վո՛ւր տեղը կը ցա-  
ւի,
- էս կիտե՛մ. քուրուկ, պէլիսիզ  
հիւանտութին մըն է. պաղըրսախ-  
ները կը ցաւին, կերածը չի մարսեր կը  
փսխէ:
- Վախ մարիկ. վա՛խ էյ պարէմ  
դեղ մը պան մը կընէ՛ք կոր:
- Ճանըմ Թեպէր ապա, կեցեր ին-  
ծի ինչե՛ր կըսես. աչխարհք խազան  
մենք քէպճէ. դեղ չիմնաց պօղազն  
իվար լեցուցինք, կէնէ մէկ Փայտան չի  
աեսանք:

- Հէքի՛մի դեղ է ըրածնիդ:
- Հապա ինչի՛ դեղ ընէինք . . . :
- Քա պիւթիւն պօշ պաներ էն  
անոնք, հէքիմ չեն մի՛, տեղերնին կե-  
նան. մէյ մը տեսնամ սա չօճուխը, վո՛ւր  
է:
- Վերը պառկեր է:
- Մէյ մը օլտու կընա՞մ տեսնար .
- Ինչո՞ւ չէ. քալէ՛:
- (Վեր կեննէն):
- Ակորճան, զաւակս, նայէ վո՛վ  
էկեր է. ետան է մանչս, ետան է,  
պաց աչյդ մէյմը:
- (Տղայն աչուրները կը բանայ և  
քիթը բերանը կը թթուեցնէ):
- Վախ օղլում, վա՛խ, ի՛նչ էս է-  
ղեր:
- Չիյտե՛մ, անդին, կընա քովէս:
- Կերթամ օղլում, կերթամ, առն  
րահաթդ նայէ՛, քալէ՛ քա Արուս, էս  
հասկցայ սա չօճուխին հիւանտութիւ-  
նը:
- Իրա՛ւ կըսես . . . ,
- Մասի՛ս պարին օր հասկցայ, հո-  
գըդ պիլէ մըներ, հոգի քուրուկ, ա-  
ռաջ ինծի սըվիկա ըսէ՛: վո՞ր հէքիմին  
ծառք էք ձգեր հիմայ սա չօճուխը:
- Տօքթօր, ի՛նչ է ան . . . էս կի-  
տե՛մ, իշտէ անուն մըն է:
- Հասկցայ՝ հէքիմ մըն է. ի՛նչ  
իլաճ կուտայ կոր:
- Իլաճ շա՛տ . . . վո՞րը կուզես  
օր ըսեմ:
- Հիմայ հազըրտա ի՛նչ իլաճ ու-  
նի:
- Հազըրտա ունեցածը խութի մը  
հապ է, չիյտեմ իրաւօր քանի թուղթ  
թուղ, մատենի ճուր, կերածն օր ըսես,  
լաբա, սիւտլաճ, լաբա.սիւտլաճ, տառ-  
ցիւր էկուր կէնէ սիւտլաճ:
- Վախ եա՛վրում, վախ, սա նայէ  
չօճուխը զոռաքի պիտի մեռցունեն .  
էս քեզի պան մը ըսե՛մ, քուրուկ, պիւ-  
թիւն պօշ պաներ էն. հինգ փարա  
չաթող Փայտասըզ իլաճներ էն:
- Իրա՛ւ կըսես:
- Իրաւ կըսեմ. հապա՛. թէզ ըրէ.  
սըվոնք էլ սոխախ թափէ՛ կըսեմ, քա  
մեղայ՝, լախըրտը չէ՛ս հասկընար:
- Թափելը խօյայ ց. ետկը՛:
- Ետկը . . . ետկը էս քեզի իլաճ  
մը սալըխեմ տէ ըրէ:
- Վո՛ւր հէմէն Ասված մէկ հատիկ  
աղջիկդ պայէ. բաղդէն խնտացունէ:

- Ամե՛ն, ամե՛ն. առ ըսէ տէ ալ  
պաշխա պան մըսեր. զէրէ եաշ քէ-  
մալինի պուլույօր եա՛վաշ եա՛վաշ:
  - Մեղայ՝ քի պուլույօր, կեցիր նա-  
յինք . . . Խաչին տահա նօր լմըն-  
ցուց էստունը:
  - էյ հա՛, չիտակ է, մենծ չէ  
ամա. ինտո՞ր ըսեմ . . . :
  - Իլաճ մը սալըխ տամ բսիր:
  - Ինտո՞ր իլաճ. ե՛ս ըսի. . . :
  - Ցնորեցար քա Թէպէր:
  - Կայնէ նայիմ . . . վա՛յն ի վրաս,  
էս քեզի պան մը ըսե՛մ Արուս, սա ախ-  
ճիկը սօնը սօնը խելքիս պան պիտի  
պերէ:
  - Ո՞ր ախճիկը:
  - Իշտէ իմին ախճիկս:
  - Ինչո՞ւ քա Թէպէր:
  - Ինչուն ալ խոսկ է՛. հիմըկու ճա-  
հիլ կտրիճներուն աչկը բերտէլի՛ է ինչ  
է. չեն տեսնար կոր Փիտանի պէս կիւլ-  
տամլասի զաւակս .
- (Գալ անգամ)  
Մ. Գ.

### ՋՈՒԱՐՃԱԼԻ ԽԱՂ ՄԸ ԲԱՂԴԱՑՈՅՑ ԸՆՏԱՆԵԿԱՆ

Թ Ա Ր Գ Մ Ա Ն Ե Ց  
Մ. Գ. ՄՕՋԵԱՆ

Չմբան երկար գիշերներու համար  
ամէն ընտանեկան յարկին մէջ մտնե-  
լու արժանի տետր մ'է՛, ուր ամէն ոք  
կրնայ իւր բաղդն որոնել:

Կը ծախուի բոլոր հայ գրավաճա-  
ռաց քով: Գին 3 դահեկան:

### ՔԱՌԻՉՈՒԷ ՄՈՒՃԱՔ (ԼԱՍԴԻՔ)



ՀԱՆՐԱԾԱՆՕԹ ՆՈՐԹ ՊՐԻԹԻՇ ՐԻՊԷՐ  
ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ

Մեր յաճախողներու փափաքա-  
նաց համաձայն, մեր այս տարուան  
քառուկէ մուճակներն, որք իրենց վը-  
րայ իբրեւ նշան կշիռ մը կը կրեն .

Փ Օ Ր Թ Ո Ւ Ն Ա :

ԱՆՕՆԻՄ ՈՒՄՈՒՄԻ ՍԻԿՈՒՐԹԱ  
ԳՈՒՄԲԱՆԵԱՍԸ

1668 րէ Պէրլէնթէ Բէէսիս օլանմուշ րըր .  
ԷՐՄԱԵԷ 1,875,000 ՖՐԱՆԳ  
ԻՀԹԻԵԱԹ ԱԳՃԷՍԻ 1,337,500 ,

ՏԻՒՍԷԼՏՐՓԷՐ

ՏԷՆԻՁ , ՆԷՀՐ ՎԷ ԳԱՐ  
ՈՒՄՈՒՄԻ ՍԻԿՈՒՐԹԱ ԳՈՒՄԲԱՆԵԱՍԸ

1745րէ Տէսէլթօրֆրա Բէէսիս օլանմուշ րըր .  
ՍԷՐՄԱԵԷ 3,750,000 ՖՐԱՆԳ  
ԻՀԹԻԵԱԹ ԱԳՃԷՍԻ 3,099,367. 15 ՖՐ

Տէրասատէթ բիաչաքնտա պիրլէշիշ օլան իշպու սիկուրթա գումբանեալարը .  
քէֆալէթի միւթէգապիլէ իլէ հէր նէվի էմթաա վէ ազչէ կրուբօլարընը , տէնիլ ,  
նէհր վէ դարա նադիեաթը թէհլիքէլէրինէ գարչը դայթիլէ ֆաեիտէպալիս շէրաեիթ  
իլէ սիկուրթա իտէրլէր .

ՀԱՆՁԷԱԹԻՇԷ

ԵԱՆՂԸՆԱ ԳԱՐՇԸ ՍԻԿՈՒՐԹԱ ԳՈՒՄԲԱՆԵԱՍԸ

1874րէ Համպուրդրա Բէէսիս օլանմուշ րըր .

ՍԷՐՄԱԵԷ 3,750,000 ՖՐԱՆԳ  
ԻՀԹԻԵԱԹ ԱԳՃԷՍԻ 600,000 ,

Իշպու սիկուրթա գումբանեալարը , հէր նէվի էմլաք վէ էշեաեթ , անպար վէ մաղաա  
դա աէրուշիթիւնէքի էմթաաեթ , էն զիեատէ ֆաեիտէպալիս շարթլար իլէ սիկուրթա  
իտէր : Թափիլիլի մալիւմաթ ալմադ իսթէեէնլէր , պալէատէ զիքր օլուճան իւշ գում  
բանեալարըն ումումի մասլահաթիլիգարը պուլունան իսթանպօլտա Պահչէ-Գարու  
սունտա Բասիմ բաշա խանընտա նիւմէրօ 13 վէ 14 տէ ՏԻՐԱՆ Ս՝ ՄԱՆՈՒԿԵԱՆ ԷՓԷՆ .  
տիեէ միւրաճաաթ իթմէկէ տավէթ օլունուր :

Խիստ ճաշակաւոր, նուրբ և հաստա-  
տուն շինուած են կոստա քերտով :

Պօլսոյ հրապարակին վրայ երկար  
ատենէ ի վեր ճանչցուած է թէ մեր  
քառուչուէ մուճակները կը գերազան-  
ցեն քսան տարիէ ի վեր գործածուած  
բոլոր մուճակները :

Մեր մուճակներու ներքին կողմը  
կշիռի մը և արտաքին կողմն ալ ա-  
ռիւծի մը պատկերը դրոշմուած է  
իրբու նշան : Կը վաճառուին ի Պօլիս  
Սուլթան Համամ աղբիւրի մօտ Սե-  
պուհ աղա Տէմիրճեանի թիւ 47 և  
49 խանութն և բոլոր քառուչուէ մու-  
ճակ վաճառողներու քով : Կեդրոնա-  
տեղին է ի Պօլիս, Պահճէ Գարու, Գօ-  
ճաման Օղլու խան, Ճօրճի Կիտրուլի թիւ  
13 մ/թերանոցը :

երգելու : Լէօնտի-Կուա. գաւաթս շանպէռդէն  
լեցուր :

Լէօնտի-Կուա , երբ նաւապետն իրմով չէր  
զբաղեր , ետին կը դառնար և մադէրեան գին-  
ւոյն շիշը բերանը դնելով կը ճնկէր : Բայց այս  
անգամ նաւապետը զգուսիւր ետին դարձուցած  
բլլալուն , տեսաւ իր աշկեօտն , որ շիշին վիզը  
բերանը դրեր էր : Միտերը կծմթեց , ոլորքո-  
րորք բերաւ , ըսելով .

- Հոն ի՞նչ կընես , խոզի ձագ :
- Ներեցէք , նաւապետ , համը կը նայէի  
հասկնալու թէ ձեր ուզած գինին ա՞ս է թէ  
ոչ :
- Եւ մինչեւ յատակը կը պարպէիր , այն-  
պէս չէ՞ , սրիկայ :
- Նաւապետ , ես գուշակած էի որ ասիկայ  
մադէրեան գինի էր , զոր ալ չէիք ուզեր :
- Քեզ հետ նշանաւոր հաշիւ մը պիտի ու-  
նենանք կարգադրելիք , Լէօնտի-Կուա :
- Ինչպէս որ կը հաճիք , նաւապետ :
- Հիմակու հիմակ , գաւաթս շանպէռդէն  
լեցուր :

Լէօնտի-Կուա առնելու գնաց այն շիշը . զոր  
պահած էր անկեան մը մէջ : Խցանը հանեց և  
սկսաւ լեցունել այն գաւաթը . զոր իրեն կեր-  
կարէր նաւապետը . բայց այն սպասաւորն .

— Ինչո՞ւ պարոն , այդ շատ բնական է ,  
ըսաւ տիկին Կրասուլեէ խնդալով . շատ ան-  
գամ տեսնուած է որ էրիկ մը արջ դառնայ :

— Ամանտին , ինձ կը թուի թէ դիտողու-  
թիւնդ շատ անպառտչած է , ըսաւ կէս ձայնով  
մը Պ. Կրասուլեէ . ես Պ. Տիւրքոնոյի կարծի-  
քէն եմ . բաւական անշնորհք կը գտնեմ այն  
կիւնն , որ իր ոտանաւորին մէջ մեզ արջու կը  
նմանցունէ . ինձ կը թուի թէ աւելի ուղիղ և  
նուազ տմարդի շատ մը այլ նմանութիւններ  
կրնար գտնալ :

- Շիտակն ըսելով , իրաւունք ունիք , բա-  
րեկամս . կրնար դեղձանիկի նմանցունել :
- Չէ , ես դեղձանիկը չեմ սիրեր :
- Բայց ի՞նչ կուզէիք ուրեմն , կուզէիք որ  
ձեզ բուրի՞ մը նմանցունէր :
- Ա՛հ , տիկին , Աստուծոյ սիրոյն , կը բա-  
ւէ , ես գիտեմ որ թռչունին կրնար նմանցու-  
նել :
- Եթէ գիտէք , շուտով ըսէք :
- Ոչ , այդ այնպիսի գաղտնիքներէն է ,  
զորս մարդ իր անձին համար կը պահէ :
- Նաւապետը , զոր տիկին էդուալէի ոտա-  
նաւորները զուարճացուցած չէին բնաւ , գոչեց .
- Հիմակ աղուոր երգ մը պիտի երգենք ,  
խեղկատակաբանութիւն մը :

### ՖՕԹՕԿՐԱՑ

ԳԱՐԱԳԱԾԵԱՆ ՊԻԱՏԵՐԻԵՐ  
ԳՈՒԼԷ ԳՈՒՌՈՒ ՆՕ. 677

Միւշթերիւքի մէջնուն զըմադ, էսկիտէն պէրու մէսլէքիմիզ օլտուղու ամ մէնին մալիւմիւ տիր: Պու տէֆա էվրօթա- նըն էն մէշնուր Փապրիգալարընտան ճէլպ իտէրէք, թըլիյէմիզի տոնաթմըշ օլտու- ղուժուղտան, միւրաճաաթ իտէճէք միւշ- թէրիւքի հէր հալտէ մէջնուն զալաճաղլամ տըր: Գաբալը հափոտա պիլէ ըէ-իմ չէքի- լիր: Զօճուղլար վէ չօգ տուրմաղա թէհամ- մըւլիւ օլմայանլար իչին, էն սն իւսիւլտէ (էնսթաթանէ) եանի միւշթէրիլի եօրմաղ- սըզըն ըէսիմլէր չէքիլիլ: Պուտու մնատա Փօթօկրաֆ իչիւն էն մէշնուր Փապրիգա- լարտան հէր ճինս մաքինա վէ լէվաղիմ-թ վէ էճգա կէթիլթիթիլուլուպ, էհվէն Փիյաթ- լէ սաթըլուր:

Միւրաճաաթ իտէնլէրէ մէճճանէն տէրս վէրիլուպ, մէրաղըլար իչիւն 180 ղրուշա գատար մաքինալար Փիլուլթ օլուճուր:

ԱՐՏՕՆԱՏԵՐ ԵՒ ՏՆՕՐԷՆ  
ԱՆՏՕՆ ՍԱՔԱԵԱՆ

ԻՍԲԱԳԻՐ Մ. ԳՍՓԱՄՈՂՃԵՆ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

Ն Շ Ա Ն Պ Է Ր Պ Է Ռ Ե Ա Ն

### ՖՈՒԱՆԳՅՕՐԹՈՒԱԶ

ՏԷՆԻԶ ՍԻԿՈՒՐԹԱ ԳՈՒՄԲԱՆԵԱՍԸ

Սէմանէ ֆրանգ 8,250,000 Ինթիեաթ ազչէսի ֆրանգ 1,270,000

Մէզքիւր գուժրանիա տէնիզ գալալարընա գարշը վաթօրյարտա վէ կէ- միլէրտէ եիւքլէնիլէն մալլէրի, վէ քէզալիք բօսթա իտարէլէրինէ թէսլիմ օլուճան միւճէվէրաթ վէ եախօտ պանգնօթ էվրազը ղաեթէթ էհվէնիեթ վէ սուհուլէթլէ սիկուրթա իտէր:

Պու ճիհէթլէ մէպալիլի քիւլիեթեի սիկուրթա իտէպիլմէք իչին իչպու գուժրանիա էվրօթաաա 13 թանէ պիւեիւք սիկուրթա գուժրանիալարըլա պիլլէչմիլ տիր: Պուճլարըն թէքմիլ սէրմանէ վէ ինթիեաթ ազչէսի 100,000,000 ֆրանգը կէչէր:

էքմիլ թիւրքիա աճէնթէսի

### ՀԱՄՊՈՒՐԿ ՄԻՒՆԻԽ ՊԻՐԼԷՇՄԻՇ

ԵԱՆԿԸՆԱ ԳԱՐՇԸ ՍԻԿՈՒՐԹԱ ԳՈՒՄԲԱՆԵԱՍԸ

Սէրմանէ ֆրանգ 8,000,000  
Ինթիեաթ ազչէսի 1888 Յունիսէ գատար ֆրանգ 4,817,262  
Սէնէվի իրաա 1888 Յունիսէ գատար ֆրանգ 10,069,700

Մէզքիւր գուժրանեալար տէրօղիթօլար վէ խանէլէր վէ անլէր իչինաէ պուլուճան մալլէր վէ մօպիլեալարը ղաեթէթ էհվէնիեթ վէ սուհուլէթլէ, թէէմինաթ գալիեթ թահթընտան օլարազ սիկուրթա իտէրէր:

Իսթանպօլ աճէնթէսի

Իսթանպօլ, Պահճէ-գարու, Եօրկիաաիս խան ԳԱՌՆԻԿ ԱՍՏՈՒԱԾԱՏՈՒՐ

Մալիւմաթ.—Շիրքէթլէրիմիզին Տէրիսաատէթ պանքէրլէրի պուլուճան ներսէսեան Բէտէր վէ Մախտուժու էֆէնտիլէր հիսապը կէօրիւլիւշ, վէ միւտիլիեթի ուժուլիեթ թարաֆընտան թաստիգ օլուճուլ հէր կիւնա զարար ու զիեանը թաղմինէ թէմամիլլէ թալիմաթ ախզ իլլէմիլլէր տիր:

ուրկէց յափշտակած էր շանպէուդէնի շիշը, քանի մը վայրկենէ ի վեր աչկերտէն վրէժ լու- ծելու վայրկենին կը սպասէր:

Երբոր տեսաւ զայն որ իր տիրոջ գինի լե- ցունելու զբաղած էր, կամացուկ մը մօտեցաւ, մէջքին ոտքի ուժեղ հարուած մը իջեցուց և ակնթարթի մէջ աներեւոյթ եղաւ:

Հարուածն այն աստիճան ուժգնութեամբ եկած էր որ Լէօնտի-կուա մէկէն ցատկեց, և այս յանկարծական շարժումէն իրար զարնուելով կօտրտեցան շիշն ու գաւաթը, զոր նաւապե- տըն երկնցուցած էր նմա: Գինին սեղանին վը- րայ տարածուեցաւ, էլվինայի և ծերուկ նա- ւապետին վրան գլուխը մէկ եղաւ: Նաւապե- տը կատղելով, պնակը բռնեց և աչկերտին գլխուն վրայ կօտրտեց գոչելով:

—Կորսուէ սրկէց, շան ծնունդ, կորսուէ կըսեմ, ալ քովս մի գար. իրաւ որ գլուխդ կը ճաթեցունեմ:

Լէօնտի-կուա, որ այս ամենը մեծ հան- դարտութեամբ մտիկ ըրած էր, շատացաւ գը- լուխն ու կռնակը շիջելով. ապա հեռացաւ ըսելով:

—Երբոր խմելիք ուզէք, կանչեցէք զիս: Վերջապէս յաջողեցան նաւապետը հանգար- տեցունել, և տիկին էդուալէ, որ անհամբէ-

րութեամբ իր ոտանաւորները լսելի ընելու վայրկենին կը սպասէր, ոտքի ելաւ և ըսաւ.

—Խաղաղութիւնը վերահաստատուած է, և մրրիկն անցած. բանաստեղծութիւնը կրնայ երեւիլ ուրեմն: Կը սկսիմ. նախ ձեզ, սիրեցեալ հարս:

Եւ սկսաւ բանաստեղծական անճահ նմա- նութեամբ և անհամ ու անլի խրատներով խառն բանախօսութիւն մը ընել, որուն բովանդակու- թիւնն է հետեւեալ:

«Ահա սիրոյ և ամուսնութեան ակունքը կը հասնիք այսօր, սիրեցեալ բարեկամուհիս. և որպէս զի միահեծան տիրապետել կարենաք ձեր ընտանեկան յարկին մէջ, իշխանաբար վար- ուիլ գիտցէք միշտ. անյողդողդ եղիք ձեր խօսքերուն մէջ. եթէ ձեր ամուսինն աղմուկ հանել, կամ արջ դառնալ ուզէ, մրրկին դի- մագրաւելու համար հաստատամտութեամբ և խորամանկ նրբամտութեամբ շարժեցէք:»

Տիկին էդուալէ հոս կանգ առնելով նստե- ցաւ քիչ մը շունչ առնլու համար: Ծափահա- րութիւնը լսելի ըլլալ սկսան, մանաւանդ կա- նանց դասուն մէջ: Բայց Շու-չու Տիւրքոնոյ ըսաւ.

—Ձեւ սիրեր այն ամուսիններն, որք արջ կը դառնան: